

Գ. Բ. Ա. և Ա. Ն.

## ԹՈՒԻԼԻՍԻ ՎԻՐԳԻԼԻՈՍԻ ՄԱՐՈՆԻ

# ՀՈՎՈՒԱԿԱՆ Փ

□ □ □

ԱՌԱՋԻՆ ՀՈՎՈՒԱԿԱՆ ԹԻԹԻՒԽԻՆ

## ՏԻՏԻՐՈՍ

Եթք չուկասիանու կայսրը կրեմուայի եւ Մամտուայի արտեկը Թիթաւուրց զօրքերում բաժնեց իրը մրցամակ, ուրիշներու հետ պիզիլ աւ կորսղուուց իր փոքրիկ ածոււ իւ վտարուեցաւ իր տուէն, Բայց ընթայականով Պոլիխուի՝ ուր այն ատեն ոյոյ գաւառիկ մէջ կը դգիքիք՝ չուու զալով Ալրգիկ՝ յամծեց զայք Մելիքասի, եւ կերջուոյս միջոցաւ մամցուելով կայսրէն՝ ստացաւ կրտսեցւցած: Արդ այս առաջին հովուերգութեամ մէջ կը զովէ չուկտաւիամու կայսրը, չուուր, իր բախտը եւ Մամտուացու աղէսքը, Տիտիրոս կը Թերկայացմէ Վերգիլը, իսկ Մելիքէու՝ Մամտուացիները,

## ՄԵԼԻՔԸՆ

Տիտիրէ, դուն լայնաւարած փիճիին  
Ցարկին ներքեւ նստած՝ նրբին եղէզով  
Կ'եղանակն այսրի Սուսան. Հայրենի  
Մենք սահմաններու ու քաղցր արտեկը Թողած  
Հայրնիքէն կը ֆախչիսկ. դուն, Տիտիրէ,  
Շուքը փոռւիք՝ Կ'ուսուցանսն գեղաղէն  
Ամարիլլի անունն հնչէլ ծառերուն:

## ՏԻՏԻՐՈՍ

Մելիքէն, այս անդորրանքը մեզի  
Աստուած՝ արաւ. վասըն զի ան պիտի միշտ  
ինծի աստուած ըլլայ. բագինը անոր  
Առէւ պիտի մեր բակէն գանուկ մ'ոռոգէ:  
Ան տրաւ թոյլ թափառել իմ եղներուն,  
Եւ ինձ ուզածս երգել գեղջուի եղէզով:

## ՄԵԼԻՔԸՆ

Զեմ նախանձիր, կը զարմանամ մանաւանդ.  
Երբ համօրէն արտերն իրար են անցեր:  
Տըլուր ճեպավ այծերն ահա կը տանիմ,  
Աս, Տիտիրէ, գտուարաւ հնտըս առած,

Որ ձագուելով արքակաղնեաց միջեւ խիտ երկուուրեանէր՝ յուն հօտին, ոհ, թողլըքց  
Մեր մայմի ժայուին վըրայ: Ոյս աղէտն Յածիքի ինձ, ոհ, որքան մարուգ կոյր էի,  
Ե՞ւ կը յեւն գումեց կաղնին շանթակար,  
Դժն ազուան յանախ կողնեց գոգաւոք  
Սըլոցին. բայց սակայն դուն, Տիտիրէ,  
Ըսէ ինծի թէ ովէ քու այն աստուածն:

## ՏԻՏԻՐՈՍ

Մելիքէն, քաղաքն՝ որուն Հոռոմ կ'ըսեն  
Կը կարծէի անմիտըս ես համանան  
Այս մերինին. ուր սովոր ենք հովիներու  
Ռէխարիներուն գնուածիները ըերել:  
Ինչպէս լակուտը գիտէի նըման շան,  
Եւ աւը՝ մօրն. ինչպէս սովոր էի ես  
Մեծերուն հետ համեմատէլ փոքրիներն:  
Եւ սակայն այս քաղաքն այնրան զուլիք վեր  
Կը բարձրացնէ ուրիշներու մէջ՝ որքան  
Նոճին ճապուկ ուրիշներու մէջ՝ իրնն:

## ՄԵԼԻՔԸՆ

Եւ ինչ գրդեց քեզ այդքան Հոռոմ տեսնելու:

## ՏԻՏԻՐՈՍ

Ազատութիւն. որ թէն ուշ՝ ես սակայն  
Հայու ակնարկց զագառուիս, երբ վաս իսկ  
Ամիլուենու՝ կ'իյնային վար ճերմակներ<sup>2</sup>:  
Բայց ակնարկց, եւ հասաւ շատ ատեն վերջ,  
Ցորդմէնու զիս թողլըքց Գալատէ  
Եւ կը գրաւէ Ամարիլլիս. զի ցորչափ  
Զիս կը գրաւէր Գալատէ՝ չեմ ուրանար'  
Չըկար ոչ յոյս ազատութեան, ոչ լիքնամք  
Պախէի, իմ գաւիթներէ ելէին  
Թէն զոներ շատ, եւ պարարտ մաճառակ  
Ապաշընորէ բաղքին համար մակարգուէր.  
Չեռքըս տուն չըր գառնար պղինձով երբէք լի:

## ՄԵԼԻՔԸՆ

Զարմանք էր ինձ, Ամարիլլեակ, թէ ինչո՞ւ  
Տըխուր ձայնով կը կանչէիր աստուածներն.  
Որու համար կը պահէիր ոստերէն  
Լախ պրուզներն երբ բացակայ էր Տիտիր:  
Կը կանչէին թեզ շնձիներն իսկ, Տիտիր,  
Գեզ աղբիներն ինքնին, ինքնին այս ծառերն:

2. Ինզընքը ծեր կը կեցէ, որ երիտասարդ էր, ու-  
րովէնեւ աստուկները չին կինար ազատութիւն սահնալ՝  
առաջ աշխատութեան և բազմամեայ ծառայութեան:

## ՏԻՏԵՐՈՒ

Ն՞նչ կրնայի ընել, հրնար չէր ինծի  
Ըստքութիւնը մերկանալ այլապէս,  
Եւ ոչ այլուր ասուուածներն հաշտ ինձ գործել:  
Մելիբէէ, տեսայ հոն այն պատանեակն  
Որուն ամէն տարի կրկին վեցեակ օր  
Մեր բազինները կը ծըլան. հոն ինծի  
Աղջողով ինք նախ տրւա պատախան.  
Տըղաք, եղիերն արածեցէք՝ գիրդ առաջ  
Կ'արածէիք, թողէք ցուլերը մեծնան:

## ՄԻԼԱՌՈՍ

Երջանիկ ծեր, արտերդ արդ քեզ պիտի Թան  
Եւ շատ իսկ լայն ու լիր, ժայռեր թէեւ մերկ  
Ուեղափիր տղմուն կնիւնով ծածկէն արուներն,  
Թող անցնել ճարակներու ջրպաշի  
Սաղմառիկ խաչնը, եւ ախտեր ժանտէնչն  
Դրացւոյն հոտին չըպարակեն ձագուղներն,  
Երջանիկ ծեր, դուն հոս ժանօթ գետերն։  
Միջնեւ եւ սուրբ աղբիւներու զայելես  
Պիտի զով շուք. սահմանակից ասէկ ցանկն  
Ուր կը պարեն Հրբեան<sup>2</sup> մեղաք ծեծնով  
Ուսիւներուն ծաղիկը՝ մեղմ բզզնով  
Գունի հրաբր պիտի կարայ միշտ քեզի:  
Անէկ պիտի ձայնը ծգու նոկերուն  
Տերեւաքար ժայուին տակ բարձրացիրձ.  
Եւ ոչ սակայն աղաւնիները կերկէր  
Զոր կը խնամես, եւ ոչ աստրակը երբէք  
Պիտի լըռէ հօծքն երկնաբերձ կնձնիչն:

## ՏԻՏԵՐՈՒ

Աւրեմըն նախ եղջերուները թեթեւ  
Պիտի արածին երերն ի վեր, եւ ծովերն  
Ակնունք թափեն ձկները մերկ՝ հոլանի.  
Բընիկ իրենց սահմաններէն արտալած՝  
Պարթեւը նախ պիտի խըմէ Արարիս<sup>3</sup>,  
Եւ կամ գերմանը Տիրգիս<sup>4</sup> քան մեր սրտէն  
Սահի երթայ պատաւոյն դէմքը երբէք:

## ՄԻԼԱՌՈՍ

Խոկ մենք ասէկ ոմանք պիտի Ափրիկէ՝  
Երթանք երաշտ, եւ ուրիշներ Սկիթիա  
Եւ սըրընթաց կրետեան Ակաբս<sup>5</sup>, կամ բոլոր

1. Մինկոս եւ Պաղոս (Բոյ).
2. Հերեւ գաւառ Սիկիւլոյ, ուր մեղուներն ազնիւմ կը պատրաստեն.
3. Արարիս զետ Ֆրանսայի.
4. Քանաք եւ զետ Կերետէ մէջ.

Տիեզերքէն տարաշխարհիկ եւ անջատ  
Բրիտանիա, եւ պիտի հնար ըըլայ ինձ  
Հատ տարիներ ետք սահմաններն հայրենի  
Եւ աղքատին հիւղիս զմբեթը սիզուտ  
Հունաֆերէ վերջ տեսնել, տեսնել պիտութիւնս  
Հնացումով, ու զօրականութ քրպիրն  
Պիտ ունենայ բարեմզակ այս զատշերն,  
Խոնժն այս հունձերն, ահա թէ ուր պառակտութն  
Առաւ տարա քաղաքացիքը թշուառ.  
Ահա որդինց համար ըրինք վարուցան:  
Արդ պատկինէ՛, Մելիբէէ, տանձիններն,  
Ութերուն կարգ գիր. գընահ, ոգ երջանիկ  
Երբեմն իմ հօտ, զացէք այժեր: Ոչ եւս այլ,  
Ոչ եւս ձեզ զամարագել այրի մէջ  
Ըսկողմանած՝ պիտի տեսնեմ հեռուէն  
Փըսուն ժայռէն կախ. ալ պիտի չերգեմ երգ.  
Ոչ եւս ինչ՝ արածուած զուք, իմ այժեր,  
Մաղկաւէչն սինձն ու զառն ուրին ճարակէք:

## ՏԻՏԵՐՈՒ

Բայց այս զիշեր կրնաս հոս քնչվս հանզէիլ  
Սաղարթներու վըրայ զալար, հասուն պիրզ՝  
Շազանակներ ունիմ ֆիուրչ, եւ մածուն  
Ցորդառատ. վաղ իսկ հոռուէն կը ծըխան  
Ենիքերուն բարձր կատարներն, ու կ'իշնեն  
Երկնաբերձիկ լեռներէն մե՛ծ ըստուերներ:

## ԵՐԿՐՈՐԴ ՀՈՎՈՒԵՐԴՈՒԹԻՒՆ

## ԱԼԵՔՍԻՍ

Մեկմի մերկէն ոմանք կը կարծիմ որ Վիրգիլ  
նու Սերկայացուած ըլլայ Կորիդոն ամուռով.  
Կ'ըսեն թէ Ակերսիս Մեկ գերիմ էր,  
զոր Վիրզիլ կ'ուզէք մարզի գիտութեամց եւ զու-  
պութեամց մէջ, և որ մերժեց իր զամարի. Մեր  
Կարծիքով Վիրզիլի նպատակն առու մմածիլ է  
թէոլիքիտսի ամսեմ զեղիցիկ հովուերցութիւն-  
Մերէմ մէկում Կերուպի Սոյլ քերթողիմ մէջ ա-  
ւելի կիրք կայ քամ լատիմիմ. կայ թերեւս անեւ  
աւելի՝ բակամութիւն և փափկութիւն. բայց  
Վիրզիլ միշտ կը զերազանցէ թէոլիքիտսը մած-  
րամասմութեամց կատարելութեամբը,

Վիրզիլ հովիւը Կորիդոն կը մըխար  
Զքանազեղ Ակերսիսի, որ հէշտանին  
Էր իր ախոջ, եւ զունէր բնաւ յօյսի տեղ:  
Միայն կ'երթար անտառն լստէպ թաւամուր  
Փիճիներու՝ լստուերամած ծայրենով.  
Եւ հոն մենիկ մշիկ ի զուր լեռներուն  
Աւանտառներուն կ'ուզէք անկարգ այս բողոքն.

Անգութ Ակեբս, երգերու շնո ընկր Փոյթ, ու չես ինձի ողորմիր, զիս կը ստիպես Դուն որ մեռնիմ ուրեմն ես Աւասիկ Գառնիրը զով կը վայելեն հովանի. Ան կանաչ մողէնիրուն թաքըստոց Կ'ըլլան թուփիրը, եւ Թեստիլ ըորք տօթէն Վ'ասուակարեկ արտուններուն կը լսու Անուշանոս խոտեր՝ խսոր եւ ծոթրին: Մինչ ի խնդրի եմ արդ ես գուն հետքիրուդ, Արեակին տակ բոցակէզ կը ճորջին Ճըպուռներն ճեմար թուփերուն մէջ կերկեր: Աւելի լաւ չէր հանգուրժել զըթընդակ Սրտմշտութեան և ամբարհաւաճ ձանձրոյթին Ամարիլի եւ Ծննակայ. թէպէտ ան Ուեսթորմի, եւ թէպէտ գուն ըսպիտոկ: Մի շատ զոյնի վստանանար՝ գեղանի՞ Դու պատանեակ. բարձուենեականը պայծառ Կ'պրամարհութիւն, կը քաղուին սեւ յակինթիներն: Աւերխիս, զիս Կ'արհամարհնս, եւ ոչ խկ կը հարցընն թէ ովք եմ ես. ի՞նչ հարուստ Ռէխաններով, ի՞նչ ձիւնաթոյի կաթով նոխ: Հազար զառներս կը թափառին Սիկուլեան Լեռներուն վրայ. ինձ չի պակսիր Գաթ դալար Ոչ ամառուան տօթին՝ ձմրան ոչ ցուրտին: Կ'երգեմ այն երգը՝ զոր Դիմիկեան Ամժիռոն՝ Ակտէական Արակինթի մէջ կ'երգէր Պաճարիներուն ի կու, շնչ այնքան տրգեղ. Ինքինքը թիշ առաջ ծովագը տեսայ Երբ ծովը անծուր էր հովերէ. դատաւոր Ռւննալոր թեզ՝ չեմ վախնար Դափինիսն, Եթէ երգեմ պատկերը չի խօսիր սուտ: Ո՞ւր էր յանկարծ ախորժելի թեզ ըլլար Հետքը բնակիլ անփառունակ խրճիթի Ու թեզ խոտան արտերու մէջ, եւ զարնել Եղջիռներ, եւ հօրաններ այծերու կանան ցուպով թքշէլ տանիլ դէպ արօտ. Եւ մրցակից Պանի՞ երգով անտառներն Հնկեցնէինք. Պանի՞ որ սախ սորվեցուց Կըցէլ մոմով շատ եղէներ. Պանն ինքնին Խընամարկուն ոչխարհերուն եւ հովուրին: Ու զուն շրթները եղէզով մաշելուզ Զըզջայիր պիտի, եւ ի՞նչ բան մընաց Որ Ամինտաս չընէր ասոնք սորվելու:

Նօյննակ մ'անգոյք ծըզօտնիք յօրինուած Արդին մ'ունիմ, զոր պարգեւեց Դամնուած Երեմնին ինձ, եւ ըսաւ իր մօննելուն. Դուն արդ երկրորդ կը ժառանգեն ատիկա: Ըսաւ Դամեն, նախանձեցաւ իու Ալինոտ: Բաց ասկէն ես ունիմ երկու հատ այձեամ, Զոր ձորին մէջ զըտայ՝ եւ ոչ անվըսանգ, Որոնց մորթէւը նոր ճերմակ կը խայժին, Ռւամէն օր զոյգ ծիծերն ի ծուծ կը սպառեն Մարիին. Քեզ է որ զանոնք կը պահեմ: Թեստիլ զազուց է Կ'աղաջէ որ ասնէ Զանոնիք քովէս, եւ պիտ' հասնի փափագին, Վասըն զի մեր նուէրներն անարգ են քեզի: Ո՞վ գեղեցիկ պատանեակ, հոն եկուր, հոն, Ցաւերնախարսներն անա թեզի կը բերին Շուշաններ լի սակառներով. ջինչ Նայիս Քաղելով թեզ համար տօգոյն շահպուրակ Եւ բարդարիմձ կակաչ անոնց կը խառնէ Բուրեան ծաղիկն անեթոնի եւ նարգչս, Եւ զուգելով զարիսնի եւ ուրիշ Անուշանոտ խոտեր անոնց Կ'երգունէ Վաղինակով ոսկի յակինթը թիռուչ: Իսկ ես թեզ զիրգ աղուամազով սերկեսիլ Պիտի քաղեմ ճերմակ, նոյնախ շազանակ՝ Զոր կը սիրէր իմն Ամարիլ. աւելցնեմ Պիտի նաեւ չէկ ըլլորներ, այս միրզն ալ ինչո՞ւ թենէ շըլարգուէր. ծնծ եւս, ով Ասրդներներ, պիտի կորեմ, եւ դրացի Թեզ մրտենիդ, որ իրարու մօտ դրուած Անոյ հոտերը ձեր խառնէք բարուու: Ցիմար ես ուն, ով կուն, ով կորդոն. Ակեսիս Քու նուէրները Կ'անարգէ. նուէրով Հարկ էթէ լ'լար մրցիլ. Ցուասը թեզի Տեղիք պիտի շըտար բընաւ Աւալ ինձ, ի՞նչ է որ հէքս ինծի համար կը մալթեմ: Շըմոր՝ շըւար՝ ծաղիկներուս վրայ խորշակ Արակեցի, Հարգերներուս մէջ ջինչ կրնչ կրնճ: Ա՞ն, զուն որմէջ կը փախչիս, ով մըտաթափ. Պարիսն ինքնին դարձանածին, աստուածներն ինքնին եղան անտառաբակ. թող Պալլաս՝ Խօր իրակերս իր զգեակին բնակի մէջ. Գեր քան ամէն ինչ հաճելի թող ըլլան Մեզ անտառներն: Ամենաշունչ առիւծն էզ

1. Ամժիռն որդի Արամազդի եւ Անտիոպէի: Կ'ըսէին քանաստիջները թէ Ապողոնն ուկի քնար մ'ընցուներ էր, որոն ամայնով շինց թերէ բազաթը, Ամժիռն Դիրքեան կը հոչուք՝ Դիրէէն, որ Բնափախս աղբէր էր՝ Թերէի մօտ:

2. Պան շինական և Հովուական իրերու վերակացու դեզ, որ անձաւար եղէններէ սորվեցուց սրինդ կազմել: 3. Պարիս որդի Պիրիմու եւ Հեկտրէի: 4. Պալլաս Ամենաս կառավածին դուսար Արամազդի, զեզ արտաստներու և հնարացէս շինութեանց:

Կը հալածէ զայլը, եւ զայլն ինքը՝ այժն.  
իսկ կորիգոնն՝ Ակբոխը՝ քեզ կը փնտոէ.  
Անձնիր ոք իր ցանկութենէն կը տարուի:

Հայէ, արօրն եռ կը բերեն երիջնաներն  
Ալմակ լուծով, եւ արեւակն իր էջքին

Անող ստուերները կը կրնէ. եւ սակայն  
կը տոտորէ սէ՛ր զիս. Բնչ յիրաւի

Սահման կրնայ դրուի սիրոյ բոցերուն:

Անի, կորիգոն, կորիգոն, ի՞նչ խօլութիւն  
Տիրեց քեզի, թաւ նշդարին վրայ այզիդ

Կը մրնայ կէս յօտուած. ինչո՞ւ մանաւանդ  
Զես պարապիր ողորով կամ թէ ճապուկ

Ինիւնով հրաւել բաներ մը զէթ, որոնց պէսօք  
Ռինի գեղջուկն. եթէ ասի կը խոտէ

Քեզ՝ դուն պիտի գտնու ուրիշ Ակբոխ:

Թրգ. Հ. Ա. Ղազակնա

(Շարութակելի)

## ԳՐԱԽՈՍԱԿԱՆ

Կ. 8. ԲԱՍՄԱՉԵԼՆ. — Բամասիրակամ թըղ-  
թակցութիւնը 1887-1888. Հայսստամի  
Քարտէսով<sup>1</sup>.

Գրքոյկ մ'է սիրալիր բարեկամութեան արձա-  
գանց, նուրիտած նդիս Տէմիրիպաշեանի յիշա-  
տակին, հետեւալ տողերով. «Այս գրքոյկը քու  
յիշատակին նուրիբելով՝ շատերո զարմանք պատ-  
ճառեմ թերես, և նդիս, որ ցաւերուո ցաւակից  
էիր միշտ և ուրախութեանս ուրախակից. վկայ  
քու երեք հետեւան նամակները զոր յղած էիր  
ինձ ի միիթարութիւն զարիր ժամերուն ։ նա-  
մակներուոց ընթերցումով յուսամ թէ փարատի  
այդպիսիներու զարմանքը»։

Սակայն ուրիշ զարմանք մը, և բնական հար-  
ցում մը, զես գոհացում չզտներ ընթերցողնե-  
րուու համար. ի՞նչ է հրատարակութեան նպա-  
տակը։ Պ. Բասմաշեան (այն միջոց զեռ Պաս-  
մաննան) կուզէ հաւասուել արդեօք թէ 1887էն  
ի վեր բանասիրութեան անձացող մ'էր. այս  
իրեն պատիւ կը թիքէ, թէպէտ ամենուու ծանօթ  
էր ի փասուելու անկարուու ի զոր կը փնտունք  
նաև զոհացուցիչ պատասխան մը հրատարակու-  
թեանս պարունակութեան մէջ, կատարուած  
ընտրութեան նպատմանը հարցման՝ թէ ինչո՞ւ  
ընտրուած են միայն Օրմաննան և Սարգիսնան  
վարդապետներու հետ թղթակցութիւնը (- Ակ-

շանեան թղթակցութիւն մ'ալ պատահարար  
սպրած է -) և միայն 1887-1888 թուերուն.  
Կ ինչո՞ւ 1916ին յօրինուած՝ Հայաստանի քար-  
տէս մ'ալ — և այս զաղղիներէն լեզուով — այս  
նամակներուն կցուած է ։ Մալթնն որ ընթեր-  
ցող այս հարցմանց լուծումը և բանասիրական  
նորութիւն մը յաջողին գտնել այդ թղթակցու-  
թեանց և վարդապետներու պատերազմին տեղույն  
նկատմամբ Յաւելուածին մէջ։

—

Արշակ Ֆէթվամնեամ. — Նկարիչ-բամասէր<sup>2</sup>:

Սեր Յորեկինական հանդիսադրութեանց մէջ  
սակաւագիւտ դէսար մ'է կանգնել այնպիսի յուշ-  
արանն մը, գրական կամ արուեստական, որ  
ճշմարիտ պատկերացում մ'ըլլալով Յորեկեարին  
արդեանց, արժանաւոր հանդիսանայ միանգա-  
մայն ապագայից գովութեան և երախտագիտու-  
թեան Այսպիսի է Արշակ Ֆէթվամնեանի Յորե-  
կինական կերպունական Յանձնահումբի յօրինել  
մասդրած հրատարակութիւնն Շյոյիրուած Ար-  
շակ Ֆիրվաճեանի՝ բազմերախտ հայ նկարիչ-  
բամասէրին, որ բառ տարիներ յարտու և  
անյունը աշխատուրիամի իր սիրտն որ տա-  
ղանդը գործածեց անմահացելու համար կեան-  
դը այն պատևական յիշատակարաններուն ու-  
րանք հայշիական հանձնարին և բանարսիկրու-  
րեան փառը կը կազմին։ յօրինի հիացումով  
և սիրով ի փառը Գեղարդունաստուքը հայու-  
րնամա։»։ Աղջնինու ունիթ փարբիկ տեսրակ  
մը իրեկնոյշշ-ձանուցումն Հայաստանութիւնն  
ազնուական հրաւէր մ'է ամէն անոնց՝ որ հայրե-  
նասիրական զացմամամբ տողորուած, գորգու-  
րանք կը զան դէպի հայրնի անցելոյն ամիս-  
նացած յիշատակարանները, նպաստելու իրա-  
ֆանչիր կարողութեան շափով, յաւերժացնելու  
զանոնք ։ Վսեմ նպատակ, որ ամէն զայլուն սրտի  
համար նուրիական պարագ մ'է միանգամայն,  
ինչ որ Յանձնահումբը առաջանքած է ի կա-  
տար հանել, այսինքն է առանձին մնադրի հա-  
տորով մը հրատարակել ազգային վաղեմի փա-  
ռաց յիշատակարաններու գեղարունստական հա-  
ւագիտայուն և անոնց լուսաբանող գիտական ու-  
սումնականութիւնն մը հայկական ճանաբարապե-  
տութեան մասին։ Աւելորդ է շշշտել այսպիսի  
հրատարակութեան մը կարեւորութիւնը, որով-  
հետեւ այսու պիտի ընդհանրահայ ժանօթութիւ-  
նը մեր քնիկ ստեղծագործ հանարին և փայլուն  
վարդապետներու հետ թղթակցութիւնը (- Ակ-